

ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ

**ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ
ԵՐԵՔ ՍԻՒՆԵՐԸ**

ջապէս Տինամիք շարժամար: Այսպիսի յը-
ղացք մը կը միաւորէ ժամանակաւորն ու
յաւիտենականը, պատմականն ու բնագան-
ցականը, այն որ ներկայ է պատմութեան
ֆիզիք իրականութիւններուն մէջ, և այն
որ վերջապէս կը յայտնակերպուի ոգեկան
իրականութեան ամենախորունկին մէջ, ու
կ'օգնէ զօգելու երկրային ու երկնային
պատմութիւնները:

Բայց, ինչ կը նշանակէ «երկնային
Պատմութիւն» յղացքը: Ոգեկան կեանքի
ներքին ծալքերուն մէջ, կը բնակի նախա-
ճակատագրականութիւնը, որ կը յայտնա-
կերպէ ինքզինք երկրային կեանքին մէջ:
Երկնային այս նախերգանքը նմանիմաստ է
Goethe-ի Faust-ին: Faust-ի ճակատագիրը
Մարգուն ճակատագիրն է, ու այս երկնա-
յին նախերգանքը կը կանխորոշէ մարդկու-
թեան երկրային ճակատագիրը: Պատմու-
թեան փիլիսոփայութիւնը պարտի, պատ-
մութեան բնագանցականը ըլլալ: Վասնզի
անիկա իր ծնունդը ունի այն երկնային
նախերգանքին մէջ զորս կը կանխորոշէ
պատմական ճակատագրականութիւնները
ներքին ոգեկան պատմութեան յայտնա-
կերպման մէջ, որովհետեւ երկինքը մեր
ներքին ոգեկան երկինքն է: Հոս է որ կը
զտենք աջ իրաւ կապը պատմականին և
բնագանցականին միջև ուր ես կը տեսնեմ
էն խորունկ նշանակութիւնը իւրաքանչիւր
Քրիստոնեայ պատմութեան փիլիսոփայու-
թեան: Անիկա կ'անդրանցնի հերձուքներու
և զաղափարաց զուգահեռականութիւննե-
րուն, ապահովելով առաւելագոյն միացում
մը, մէկը միւսին մէջ հեղուով, խորհրդաւոր
այլակերպում մը կը յառաջացնէ, երկնա-
յինին և երկրայինին, բնագանցականին և
պատմականին միջև, արտաքնացնելով ներ-
քինը:

Ն.ԻՔՈԼԱ ՊԷՐՏԻԱԷՎ թրգմ.
ԶԱԻԷՆ ԱԲՂ. ՉԻՆՉԻՆԵԱՆ
(Վերջ)



Ուրեմն, ծայր աստիճան դժուար է հե-
տեւիլ իմացականութեան: Աւելին. տեղին
չէ ան միշտ և ամենուրեք, և վերջապէս,
սեպհական կարծուած իր կալուածին մէջ,
անոր օգտագործումը ամբողջապէս հաճոյքէ
զերծ է: Որովհետեւ այն որ միշտ կը դատէ,
երբեք չվայելեր և քննադատութիւնը կը
դառնայ, իր ձեռքերուն մէջ, բռնազրօսիկ
և կարծր բան մը, փոխանակ ըլլալու «պար-
զապէս արուեստը վայելելու» զիրքերը, և
հարստացնելու ու նրբացնելու անոնցմով
իր զգայութիւնները: Պիւնըթիէրի քըն-
նադատութիւնը «զաղափարաբանութիւն
մըն է միայն», և ան «կ'արտաքսէ զրեթէ
ամբողջովին հեշտանքը որ կը ծնի շփումէն
լման, պարզ և իրր լքեալ, արուեստի եր-
կին հետ ... դժուար հրաժարում երեւու-
թական ... »:

Ա.Ֆրանս, իր կարգին, կը պահանջէ,
ի նպատակ հեշտասէր և քմայքոտ քննադա-
տութեան, որ չի յաւակնիր իմացականու-
թիւն դնել ամէն տեղ, առանց այդ պատ-
ճառաւ զազրելու հաճելի ըլլալէ, և ընդ-
հակառակը: Եւ կ'ուզէ իր սարսափելի հա-
կառակորդին սա աղաչանքը՝ հեղանակն ու
դաւաճան՝ «բայց չի՞ կրնար ներել անմեղ
մտքի մը խառնուիլ արուեստի բաներուն,
նուազ խոստովեամբ և շարունակականու-
թեամբ (բաներ որ ինքն ալ չունի), և կի-
բարկել նուազ իմացականութիւն, մանա-
ւանդ նուազ տրամաբանութիւն. չի՞ կրնար
ներել պահելու՝ քննադատութեան մէջ,
զրոյցի ընտանեկան թոնը և պտոյտի թեթե-
քայլը, կենալու՝ ուր հաճելի է, և ընել
երբեմն խոստովանութիւններ, հետեւիլ
իր ճաշակին, իր քմայքներուն և նոյնիսկ
քմահաճոյքին, ըլլալու պայմանաւ միշտ
իրաւ, անկեղծ և բարեացակամ, չզիտնա-
լու և չբացատրելու ամէն բան. հաւատա-
լու՝ անդամանելի զանազանութեան զա-
ղափարներու և զգացումներու, և խօսելու
հաճոյքով սիրելի բաներէ»:

Այս ամէնը՝ ըսելու համար որ քննադատութիւնը չի կրնար առարկայական ըլլալ: Քանի որ իմացականութիւնը չի կրնար տալ անոր հաստատ կոռուան մը իր դատումներուն և դասաւորումներուն, քանի որ զիտական ձգտումը՝ խարկանք, դրութեանական ոգին՝ փնտնակար, և աւանդութիւնը խարող է, որոշապէս պէտք է հրաժարիլ ինքն իրմէն դուրս գալու փոստութեանէն, որ զուրկ չէ գեղեցկութենէ, բայց զուրկ՝ իմաստէ: Տպաւորապաշտներու բոլոր գանգատները dogmatique քննադատութեան դէմ կը յանգին այս եզրակացութեան: Հող է վէճին հանդոյցը: Եւ Տպաւորապաշտները կ'արտադրեն նոր պատճառաբանութիւններ յեանկելու այն հաստատումը թէ մարդ անկարող է ինքն իրմէն դուրս ելլել:

Եթէ Քննադատները կարենային առարկայական ըլլալ, որովհետեւ ճշմարտութիւնը հաւանաբար անշարժ և մէկ հատիկ է, վաղուց ան աչքերուն զարկած պիտի ըլլար, և մենք հաշուի առնելու հարկին տակ չէինք ըլլար: զրականութեանց հանրապետութեան մէջ, տարբեր և հակասական այդքան կարծիքներ, և ամենէն կարեւոր նիւթերուն վրայ: Սակայն կարծիքներու այս տարբերութիւնը գոյութիւն ունի, անժխտելի իրողութիւն մըն է այդ:

Պէտք է հետեւցնել ուրեմն՝ մարդ ինքզինք կը խաբէ խօսելով առարկայական քննադատութեան մասին . . . նոյնիսկ երբ համաձայնութիւն հաստատուած թուի երկի մը սքանչացողներուն միջև, կը դադրի ան ա՛յն վայրկեանին որ զանոնք կը հրաւիրես տալու՝ իւրաքանչիւրն իր նախընտրութեան պատճառը: Այն ատեն կը նշմարես որ համաձայնութիւնը երևութական էր միայն, որովհետեւ «միեւնոյն զիրքի մը մէջ, կը հաստատեն անոնքներհակ բաներ որոնք չեն կրնար միասին գտնուիլ հոն»: Ո՛ւրկէ՛ ասիկա: Անկէ՛ որ արուեստի երկը մասնաւոր բնոյթ ունի զոր գատորոշել և ճանչնալ ջանալու է:

Ֆիզիք աշխարհի մէջ շրջապատող առարկաներուն մենք կը ծանօթանանք մեր զգայարանքներով: Եւ զեռ զգայարանքները մեզ կրնան խաբել, ինչ որ յաճախ կը պատահի, և թերեւս անոնք մեզ բնա՛ւ իրականութեան հետ հաղորդակցութեան մէջ չեն դնել, այլ միայն երեւոյթներուն հետ,

և իբր իրականութեան թարգմանութիւններ, անոնցմէ մեր առած տպաւորութիւնները, սակայն և այնպէս, կը ներկայացնեն բաւական կայունութիւն որպէսզի մենք կարենանք մեզ ապահով ուղղել հանապազօրեայ մեր կեանքին մէջ: Եւ, աւելին, այդ տպաւորութիւնները այդքան չեն փոխուիր մէկ անհատէն միւսը, մարդոց միջև համաձայնութիւնը, միաձայն հաւանութիւնը կարելի դարձնելով:

Բայց գրական երկի մը պարունակութեան ծանօթանալու կերպը կը տարբերի ամբողջապէս ֆիզիք աշխարհի հետ յարաբերուելու կերպէն: Հարկ է այժմ իւրացնել շարք մը զգացումներ և զաղափարներ, զգալու, իր հաշուին, օտարական հոգեվիճակներ, անոնց բարդութիւններովն ու երանգներովը, անոնց անակնկալներովն ու ալլանդակութիւններովը, և ինքզինք թողուլ քաղցրօրէն պարփակուիլ և թափանցուիլ մթնոլորտով մը ամբողջապէս տարբեր մեզի սովորականէն: Այս քաղցր և փոփուկ գործողութիւնը ֆիզիք շփումի վայրագ խտութենէն բան չունի, կը կատարուի դանդաղօրէն ու իբր համոզումով, գրեթէ միշտ անկատար կերպով, կը թողու այնքան տեղ երազին . . . Այդ պատճառաւ, նոյն երկէն, երկու անձ՝ կ'ընդունին այդքան տարբեր տպաւորութիւններ: Ընթերցողը կ'աշխատակցի հեղինակին, և պատկերին՝ որ ան կը տանի զիրքէն, իր անձնական բերումը խառնուելով՝ հեղինակին ներկայացուցած հոգեվիճակներուն էութեան, ի՞նչ կայ զարմանալի որ ըլլան այդքան օրինակ «Աստուածային կատակերգութենէն» որքան զայն կարգացող:

«Բոլոր զիրքերն ընդհանրապէս, և նոյն իսկ ամենէն սքանչելիները, կը գրէ Ֆրանս, ինձ կը թուին անհունօրէն նուազ թանկ իրենց պարունակածով քան ա՛յն որ անոնց մէջ կը դնէ ընթերցողը: Լաւագոյնները, ըստ իս, անոնք են որ աւելին մտածել կուտան, և կուտան ամենէն ալլազան բաներ . . . Պէտք է քննադատը լաւ թափանցուի սա զաղափարով որ ամէն զիրք այնքան տարբեր օրինակներ ունի որքան ընթերցող, և որ պօժմա մը, տեսարանի մը պէս, կը կերպարանափոխուի բոլոր աչքերուն մէջ որ զայն կը տեսնեն, բոլոր հոգիներուն մէջ որ զայն կ'ըմբռնեն»:

Հետեւաբար մարդ շատ յաւակնոտ եղած կ'ըլլայ երբ ուզէ պարտադրել այլոց իմանալու մասնաւոր իր կերպը այսինչ երկը, և շատ պատրանաթափ՝ երբ կը խորհի թէ առարկայական ոչինչ կայ երկերու քննադատութեան մը մէջ հիմնուած գրեթէ ամբողջովին ենթակայական իմացականութեան մը վրայ:

Եւ ի՞նչ իրաւունքով մարդ պիտի հըպարտանար ըմբռնած ըլլալով ճշմարիտ իմաստը պոէմայի մը կամ ողբերգութեան մը, երբ անոնց հեղինակներն իսկ շատ պիտի չուարէին մեզի ըսելու այդ: «Անոնք որ գուլս-գործոցներ կ'երկնեն չեն գիտեր ըրածնին. բարեգործութեան անոնց վիճակը ի է անմեղութեամբ»:

Աւելին կայ: Գրական երկի մը իմացումը կը փոխուի ոչ միայն ընթերցողէ ընթերցող, քննադատէ քննադատ, այլ՝ նոյն մարդուն համար, ըստ վայրկեանի անոր տրամադրութիւններուն: Հաշուի առնելու է փոփոխութիւնները զորս ժամանակը կը ներմուծէ գրականութիւնը իմանալու մեր կերպին մէջ: Բազում անգամներ, Lemaitre մեզի կ'իմացնէ ետ առած ըլլալը իր երիտասարդական հիացումներէն շատերը: Եւ, միայն մէկ օրինակ առնելու համար, V. Hugo-ի պաշտումին մէջ ապրելէ ետք, աչքերը լի անոր թովչանքով, և ականջները՝ հնչականութեամբ, կը զգայ, ներկայիս, իր հոգին գրեթէ օտարական բանաստեղծին հոգիին, կը սխալէ՞ր իր երիտասարդութեան, և կամ հիմա՞ կը սխալի: Սակայն անկեղծ եղած էր այն ատեն, ինչպէս՝ այս պահուս: Հաւասարապէս անկեղծ այս երկու հայեացներուն միջև, շատ յանդուգն պիտի ըլլար ան որ պիտի նախընտրէր մին միւսին:

Այս փոփոխութիւնը որ Lemaitre կը զգայ իր հաշուին, չէ՛, ինչպէս պիտի կարծէին, հազուադուր երեւոյթ մը զատորոշելու իր գոյգէն քննադատը որ զայն կը խոստովանի, Մենք բոլորս ալ այդպէս շինուած ենք:

Աստիճանի տարբերութիւններ կրնան ըլլալ քննադատներուն միջև, բայց ոչ բընութեան: Ոմանք աւելի, ուրիշներ նուազ, բայց բոլորն ալ կը փոխուին: Կրնան գըտնըլիլ քննադատներ որոնք պիտի չհպարտանան, և պիտի նախընտրեն պահել, հանրութեան առջև, գրեթէ անփոփոխ դիրք

մը, բայց ի հեճուկս անկեղծութեան, և զեր մը խաղալու պարտաւոր պիտի կարծեն ինքզինքնին, երեւակայելով որ իրենց համար արժանապատուութեան հարց է միշտ կրկնել այն որ ըսած են անգամ մը: Բայց անոնք որ անկեղծ են (ստեղծողները հաշուի չեն առնուիր) և միշտ կ'երթան մինչև ծայրը իրենց մտածումին, պիտի չկրնան նշմարել փոփոխութիւնները ամենէն ամուր նկատուած կարծիքներուն: Lamaitre սապէս կը բանաձեւէ անվրիպելի հարկը փոփոխութեան, և իր հետեւանքները յարաբերաբար քննադատութեան առարկայականութեան՝ «փոփոխական, կը դիտենք աշխարհ մը որ կը փոխուի: Եւ նոյնիսկ երբ դիտուած առարկան յաւէտ հաստատուն է իր ձեւերուն մէջ, բաւ է որ ոգին ուր ան կ'արտացոլայ, ըլլայ շարժուն և այլազան որպէսզի անկարելի ըլլայ մեզի՝ պատասխանատու ըլլալ վայրկեանի մեր տպաւորութենէն զատ ուրիշ բանի . . . Երկիրը կ'ընթանան մեր մտքին հայելիին աճջեւէն. բայց որովհետեւ ընթացքը երկայն է, հայելին կը փոխուի այդ միջոցին, և երբ պատահամբ նոյն երկը վերստին գայ . . . նոյն պատկերը չտեսնուիր հայելիին մէջ»: Եւ քիչ անդին ան կը յաւելու. «Բանի որ այդպէս է, քանի որ, ամենուն վրայ, ամէն ինչ ունայն է, սիրենք զիրքերը որոնք մեզի հաճելի են առանց մտահոգուելու դասաւորութենէն և համաձայնելով մենք մեզի հետ որ այսօրուան մեր տպաւորութիւնը պիտի չկապէ վաղուանը»: Համեստ և պատրանաթափ եզրակացութիւն, բայց միակ ճիշտ՝ աչքին մարդու մը որուն արգիլուած է կշտանալ ձգտիլ ցնորքներէ տարբեր բաներով, հաճելի և յուսահատեցուցիչ երեւոյթներու աշխարհի մը մէջ: Եզրակացութիւն՝ համաձայն France-ինին որ տրտում և քաղցր ժպիտով մը զայն կ'ընդունի երբ կը բանաձեւէ իր հաւատոյ հանգանակ սապէս՝ «Բանի որ լսելու և հրաժարելու քաջութիւնը չունէի, ուղեցի հաւատալ, հաւատացի: Հաւատացի գէթ իրերու յարաբերականութեան և երեւոյթներու յաջորդականութեան»:

Եթէ ընդունինք այս տեսակէտը, որոշ է որ կը պարտադրուի այն եզրակացութիւնը որ կը մերժէ քննադատութեան առարկայական ըլլալու կարելիութիւնը: Պատրաստ

ենք կրկնել սա կծու խօսքերը France-ին՝ «չկայ առարկայական քննադատութիւն, ինչպէս չկայ առարկայական արուեստ և բոլոր անոնք որ կը հպարտանան զնել իրենց երկերուն մէջ իրենք իրենցմէ զատ ուրիշ քան կը խարուին ամենէն նենգաժէտ պատրանքէն: Ըշմարիտն այն է որ մարդ ինքն իրմէ դուրս չի կրնար ելլել»:

Սակայն պիտի ընդունինք այդ տեսակէտը: Կը հարկադրէ՞ ան ինքզինք բացայայտութեան հարկաւորութեամբ:

Չկա՞յ ոչ մէկ միջոց ազատելու ենթակայականութենէ:

Դիտեցէ՛ք կերպարանքը որ կ'առնէ խնդիրը France-ի գրչին տակ, և լայնութիւնը որ ան կուտայ վէժին: «Չկայ ո՛չ առարկայական քննադատութիւն, ոչ ալ առարկայական արուեստ» կ'ըսէ ան: Եւ իրաւունք ունի կապելու քննադատութեան ենթակայութեան հարցը արուեստի ենթակայութեան, որովհետև արուեստագէտի մը համար, առարկայական ըլլալու անկարելիութիւնը ապացուցանելու պարագային միայն կարելի պիտի ըլլար ձեռնարկել նոյն ապացուցումին՝ քննադատութեան համար, քանի մը դժուարութիւններով: Արդ, չին է ենթակայական և անձնական արուեստին վէճը որ շատ մեկան հոսեցնել տուաւ: Տալու համար անուն մը միայն, Flaubert-ին Նամականին լի է նշմարներով և քննարկութիւններով որոնք կը ձգտին ապացուցանել թէ առարկայականութիւնը մեծ իտէալն է զբաղէտին, և թէ արուեստագէտ մը նկատի կ'առնուի ա՛յն չափով որով յաջողած է իր երկէն բացակայի . . . բայց այս մեծ հակաճանութենէն դուրս կուզայ թէ կարգ մը հեղինակներ աւելի առարկայական են քան ուրիշներ, և կարգ մը սեռեր աւելի անանձնական՝ քան ուրիշներ: Գրական քննադատութիւնը չէ՞ ճիշտ սեռ մը ամենէն անանձնականներէն: Չունի՞ բնոյթ ձգտելու առարկայականութեան, հոգ չէ թէ բնաւ չհասնի անոր: Կամ, այլ եղբրով, իրաւունք չունի՞ քննադատ մը ինքզինք հռչակելու առարկայական այն չափով իսկ ճիգին որ կ'ընէ՝ հասնելու համար առարկայականութեան:

«Ճրանսական Գրականութեան Պատմութիւն» իր գիրքին մէջ, Gustave Lanson, վիճելով անձնական և անանձնական ար-

ուեստին հարցը, կը գրէ, մեծ թափանցողութեամբ՝ «Գիտական մեթոտով մը խըստիւ չհակակշռուող բոլոր «գաղափարներուն», մէջ կը մտնէ մաս մը երեւակայութիւն, յուզում և ենթակայական կամեցողութիւն, այսինքն՝ անանձնական արուեստին և անձնական բանաստեղծութեան գատորոշումը բացարձակ չէ, այլ՝ յարաբերական. և հոս, ինչպէս բարոյագիտութեան մէջ, պէտք է դատել զբաղէտը իր ձեռք-տուճներուն և իր ճիգերուն, իր կամքին համեմատ»: Գրականութեան, ինչպէս բարոյագիտութեան մէջ, մտադրութիւնն է որ կը հաշուեն, անոր զիմելու ենք նախընտրաբար և զխաւորաբար: Ինչպէս որ վէպ մը, ըստ իր սահմանումին, աւելի անանձնական է քան եղբրերգութիւն մը, ինչպէս որ լաւ ողբերգութիւն մը մեզի կը ծանօթացնէ շատ աւելի նուազ իր հեղինակը քան տաղ մը կամ երգիծագրութիւն մը, այնպէս ալ քննադատական ուսումնասիրութիւն մը մեզի կը տեղեկացնէ նուազ քննադատին մասին քան երկին: Եւ բացայայտ չէ՞ որ ա՛յն ուսումնասիրութիւնները կը հաշուելին որ մեզի կը հայթայթեն քննադատուած գիրքին վրայ ամենէն աւելի տեղեկութիւններ, և ամենէն ամբողջական, տեսութիւններ՝ ամենէն շիտակ և ամենէն յստակ, մեկնութիւն՝ ամենէն թափանցող ու ամենէն խմատուն, — այն ուսումնասիրութիւնները, մէկ բառով, որոնք մեզի թափանցել կուտան շատ խորը երկին իմացումին մէջ: Անոնք են որ իրաւունքով կ'արձանագրուին ենթակային «գրականութեան» մէջ:

ԱՄՓՈՓՅՑ

ՊԱՐԳԵԻ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

(Ճարուակուրիւն եւ վերջ՝ 17)

